

թերու վրայ յիշուած երեւելի անձնաւու-
րութիւններուն կենսագրութիւնները պա-
տրաստեւոււ:

Մահունան թուականները (տարի, ամիս,
օր), նոյնաէս հորենական անունները ճշշ-
դելու մասին՝ տապանագիրերը մեծ կա-
րևորութիւն ունին:

Հոս տեղն է յիշել հայր Ալբաէն. Ղ. Ղա-
զիկանի «Հայկական նոր» Մատենագի-
տութիւն և հանրագիտարան հայ կեան-
քի» դժբաղջարար Կիսատ մնացած հո-
յակապ գործին ընձեռած ահազին օգոս-
կարութիւնը, այս տեսակ աշխատափրու-
թիւններով պարագոններուն համար:

Պէտք է յիշել նաև որ, շատ թիւ թուով
«Թաղ» եր ամփոփ և անեղծ մնացած են
Բանկալթի գերեզմանատան մէջ:

Լարդ մը տապանագարեր իրենց աեղե-
րէն վերցուած և հեռաւոր անփիւններ նե-
տուած են: Ղիս հոչակաւոր գերզաստան-
ներու մասին ի գործ դրուած պրատոււ-
ներու ժամանակ, կրնայ շփոթութիւննե-
րու տեղի տալ, և մեծ զգուշութիւն կը
պահանջէ:

Գ. ՀԱՅԱԿԵ



ՄԱՐԻԱ ՍՏԵԼԼԱ

Ի ՄԱՐԻԱ ԹԻՒ ԹԻՒ

Ապրիլ անփոյթ ու խաղաղիկ օր առ օր.
Նոր աշքեռով գետել իրերու շրու զի,
Տերեկին որ կը թթիի միջնեւ աստղն
Որ ծովէն գորս կ'ըլէ. փորիկ իրերէն
Կաթեցնել ուրախութիւնն. աշխատիլ.
Քան զրերու և մարդոց մէջ որսնել
Զքնադ զիպուածը հանգուցի ըընութեան
Ճամբաներուն մէջ բաց. ելեւ ըռնաւոր
Ցիոնութեան լուծէն. ըլլալ մարգի մէջ
Ֆիդ մը խոտի, առանց ոչ մէկ պատմութեան:
Հարթ՝ մատչելի իմաստութիւնն է առի.
Խոնարհներուն ամնահետ լաւութիւնն:

— Ապրիս, սկրսէ դուն:



ԶՈՒ ԱՐԹՈՒՐԻ ԹԻՒ

Հին ուզիները որ կան
Խոեւը մայր հկեղցույն,
Ուր քարեռուն վըրայ խոտիկը կ'աճի,
Կը տանին դէպ ի գիւղօրէն:
Ուիին ցինաղ անուններ.

Ճանապարհ եօթի օրիորդաց,
Ուղի Լոյսի, ուղի Երգի, ճանապարհ

Մարտի, ուղի Հրեցավկներու,
Արեւամուտ էր, տեսայ անցքը մի խումբ

Մանուկներու, կինորու
Ուր քահանայ մ'ունէին

Գլուխնին՝ ճերմակ ուբարով,
Կը տանէին փորիկ դագաղ մը դաշտի

Դապիկներով ծակրւած,
Եւ կ'իխնին հովին՝ ուր էր գերեզմանն:

Հարցուց՝ — Ո՞ւր կ'երթաք դուք
Աղպէս զըւարիթ դէմքիրով:

Տըրին ժպտուն պատասխան.

— Կ'երթանք մանկիկ մը թաղել —
Եւ այօթինք մրմջելով՝ վարեցին

Իրենց ուղին յառաջ: Ինձ այն ժամանակ
Երեւաց Մահը կերպարանք մը ազնի:

Խտոնած այս կանքին, ինչպէս այն երկինքն
Ամառային կը խանըրէր հանդարտիկ

Չայներուն, պերճ բարտիններուն՝ զետակին
Երկայնութեամբ, ճճէկով

Հոգէն իրենց արծաթթաթիկ ձեռուըններն:

ՈՒ ՍՈՒ ՅՈՒ ՅՈՒ ՅՈՒ

Ղեւոնդ, եղբայր իմ, որ երէկ բացիր ինձ
Ակետարանից կանայի հըրաչքով,

Գիտցիր, վրասն մրտածեցի, եւ զըսայ
Նըշաններուն սուրբ՝ զօրութիւնը զանիուու:

«Նախ լաւ գինին կը արուի միշտ կոչունքին.
Կը պարագէ խօլ զինովութիւնը փարչերն»:

Բայց հըմուտ սէրբ խօսեցաւ իր մօրկան,
Եւ աղաշանքը շանցաւ զուր, ընդունայն:

Այսկա պարզերը աշխարհի հոչունքին
Ունին յատակ ըմպէկօր լի սափորներ:

Եւր ճաշակութ՝ գինին կ'ըլլայ պլոտը, ժանու:

Բայց երբ յատակն հասած՝ գլշէնիք մըրուրին,
Պարապ սափորը ընենունք: Աւասիկ

Կու զայ իր շինչ ծնուքով լցոնի զայն Փրիստու:

ԵՐԵԿՈՅՑՆԱՆ ԱՂՋՈՒՔ

Կը ծալլեմ, Տէր, ձեռքերըս այս սրտիս զրայ
Որ կը մնդէմ թափն իր գագին խելայեն:
Շուշանակի մարած է կեալքը, մարած
Հրաշալի տուամն որ աւելի քան երբեք
Կը պըտուափէ զիս բոցակէց մըրիկով
Ալքերուն մէջ պարունակած ահաւոր:
Չը ապառակն մըն եմ թողիկ. կը ծրագամ
Արագազ գետին յորմանիներուն վրայ՝ ծծուած
Հասանքնէն, թափառակն գէս ի լոյսդ...
Այս մեծ մէզին մէջ բոտոգին կը զզամ ևս
Քու հայրական ներկայութիւնդ, ևս սակայն
Զեմ՝ յաջողիր լալ, թուլութիւն մ'անսարերը
Կը ծըրարէ զիս: Ո՞ն, Տէր, ինչ տիրութիւն
Զըկարենալ լալ, չըկրնալ աղօթել,
Մեզ սեղանէն բաժնուած իրա քոր տեսնել,
Տօգունիլ հին պարզուկ տոներն յիշլնուս,
Թափառակուած հոգին ձկուէ զանգակաց
Այս զանցիւին, ևս չըգտնէլ մեր սրտին
Խորքերուն մէջ անկեղծիկ խօսին եւ զզալ
Ցնուումը քաղցըր զարնային բոյրերուն:
Բայց անշուշու զիս պիտի կանչես գուն, ո՞ն Տէր,
Կը սպասեմ քու կոչիդ. եւ ո՞ն իսկ զիսէ
Թէ քանինեմ կը սպասեն այս երկիրս վրայ
Այս սիրական ծայինին կանի ես, ո՞ն Տէր,
Զեմ սարսափան զարտանածուկ զօրութիւնն
Որ կը քաէս զիս՝ կը տեսնես
Նոյնաչէ թէ որքան ժամանակ ունիմ զեռ:
Գիտեմ թէ զիս պիտի փրկեն, պիտի տաս
Կորսնցընել հետքըս: Արդ, Տէր, կը նենեմ,
Բազուկներուու մէջ նետելով ինքզինես:

ՑԱՆ ԵՒ ՀՈՒՆՁՔ

Օրուան առջի կիսուն մարդիկ կը ցանեն,
Միւս կչսին մէջ կը քաղեն:
Ան որ ասուն լրջերաւ
Անմեզ բաներ ընելով,
Ալցելելով սկզբաներու, մանուկներ
Փայփայելով, ձեռքերուն մէջ կը մընայ
Ծաղիներու հոս մը թարմէ
Ալցու շողին սիրոյ բողոք մը տնկողն
Իրիկուան գէմ կը քաղէ
Բարեկամ ոստն կազուազիւս:
Ճամբուն երկային ո՞ն զանց շատ կանթիւններ,
Յաւերժութեան ճամբան ունի լուսաւոր:
Բայց գուն, հոգի իմ, հոգի իմ, ինչ ըրիր
Քու պատահ սիրտը այնպէս քաջառող

Եւ անկեղծիկ՝ եղբայրական բաղծով լի:
Ալխարճն մէջ այն ժամանակ յիրակ
Կը տեսնէիր գուն եղբայրներ ու ֆոյրեր:
Տէրը ի՞նչպէս բարի է:
Խորքէն այն հին ողբերուն
Փոյրիկ մը քեզ կը դրկէ:
Որ կերպարանիթ ու սիրտ ունի, եւ պիտի
Քեզ հասկենայ: — Գու աղջընակդ է, նայէ:

ԱՅԼԱԽԵՐՎՈՒհՓԻՒԽՆԱԵՐ

Կը փոխուի գերդ ամպն հովին մէջ
Գեղցկութիւնը մանկական:
Հարեոյրերէն եթէ շովաւած ըլլայիր դուն,
Տարի մը զերջ՝ կը զզամ, մանուկ,
Ըգբեզ պիտի չընանչնայի:

Ժրպիտ ու լաց, խոժոո նայուածք
Կը գործեն մեծ աւերածներ
Միրաներփին զէմքիկի վրայ,
Որ կը ձկուի երբեմն երբեմն
Եւ անյագուրդ աշուշներով
Կ'ուսնի աշխարհն հարցաբանել:

Քանի՞ զէմքերըդ կը ճանչնամ,
Իմ սրտիս մէջ են քանդակուած:
Հասիկ մը կայ վարդակարմիր
Ինչպէս պըսակ մը ծաղկիկ,
Եւ կայ ուրիշ մը տժզունիկ
Մըտածումէ արտացոյած:
Դէմքը զոր դուն պիտ' ուսնենաս
Ելրող ըլլաս գըսան տարու:
Ան կ'երեւայ թիճի փայլով մը խուսափուկ,
Բայց ո՞րքան ինձ հանելի է:

Քու զափազփուն տըկարութեանդ մէջն
Ոյժը կը զզամ, զերդ պարտէզի մ'ընդմէջն
Ծովուն բոմբինը կը լուսի:
Անզէն քալելըդ կը ահունեմ,
Քու ուրիշ մէկ ճանապարհէց:
Ո՞չ քեզի ձեռքըն ինմ ի տար.
Եթէ երբեք զըթի՞ կանգնէ:
Մինակ զընա: Ընկերութեամբ դուն պիտի
Ճաս ժամանակ կորսնենէիր:
Շուրին մէջէն քալեցի եօ,
Որ արեւուն մէջ տամ քան տեղ.
Փուշերուն մէջ պատուուեցայ
Որպէս զի քու ճամբագ մաքրեմ:
Անէլի լաւ եղիր քընծ իս,
Հասցուր իմ գործը վախճանին.

Մի հեղաք, ժի՞ր եղիք, աշխոյժ.

Ուր ես երկմիտ վարաննեցայ

Առաջ անցիր դուռ աւելի եւըս յամառ:

Ու երբ հասնիս՝ համարձակէ իմ երազածս:

ՓԱՂԱՍԽԸ ՔԱՂԱՔԻ

— Մի փորէք դէվ արեւմուսք:

Փորեցե հոս: Դուք գես ոսկի՞ կը փնտոք:

Հոս սոկիչն լաւը կայ:

Հրաշագործակ արձանն անխոս եւ անյագ

Արեազին եւ իր քաղցրիկ աշխարհին,

Որուն կնես սրտին ես

Գետինն երնը բարախիւլ կը զգամ:

Օ՞ն, քաջ մարդ, բրիչդ իջեցուր:

Ու գուն խոժգուու, կըսուցիդ վրայ գիշախանձ

Բիւրեղներով կորսթեք:

Ու գուն քերթող (անշոշաւ այլպէս ուզեցին

Քեզ կառաւածներն, այնքան է փայլն ու չողիւնն

Ալոյզագեղ ճակտին ու մնձ աշքերուն),

Ականջ զբրէք, ականջ զբրէք, Կ'ալաշեմ:

Կը կանչեմ շատ գարեր կ'ընէ. ևս եմ ես,

Ես եմ քաղաքը թաղուած:

Կ'աղաղակէ, բայց չի կրնար եւ ոչ մէկն

Իր աղաղակը լըսել.

Եւ ոչ ալ մէկը զայն լըսէ պիտի ընաւ:

— Այդ մը ուրիշ: Դեռ տակաւին այդ մ'ուրիշ:

Եւ յիմաներ գուք, կը զարնէք ձեռք գործի

Միշտ աւելի հնառու... Հոն, ես կը յիշեմ,

Իմ շնէնքրովս, կամաներովս եւ ազիւ

Երիթներով, հոն չըհասայ ես երեք:

Հոն անառուն շըլայտութեանց որդ մըն էր:

Հոն վաշխառու մը թերևս

Լուսոնկայի լոյսով սովոր եր փնտուի

Իր առողուասն: Ո՞վ գու հըմուտ բարեարս,

Զես ամընար այն կողուուտը բաժնել...

Ու գուն քերթող, կը հաշակէն մնորու

Նըւաներով պոռնիկներու մնանոցն:

Կ'աղաղակէ, բայց չի կրնար եւ ոչ մէկն

Իր աղաղակը լըսել,

Եւ ոչ ալ մէկը զայն լըսէ պիտի ընաւ:

Կ'երթան, աւազ, կը հնառան առ յաւէտ,

Առ յաւիտան: Կ'արձագանէ ողջ աշխարհն

Գիտուն գիտով... Մըսիկ ըրէ, բրիչով մարդ:

Երկիրն օր օր զիս աւելի կը կլէ.

Խարիսխներուն շորէ կային

Շաղապառուած արմատներն,

Հողմածուի խոտը վայրի

Վերջին անգամ այս աղաղակը ի զնւր

Կը հնդու գուըս աղիներէս քանցըրած...

... Ա՞ն վերջապէս, վերջապէս: Ո՞վ իմ եղայր,

Բարի ըլլայ զալուսուը քու ըըրիչիդ:

Բըրիչ չէր, խոփ էր: Ցատքեց ես, շեղեցաւ

Արօնն: Եզան խոյր աշքերը կըլոր

Երջընեցան անակնկալ արգելքէն:

Թայց ալ ակօնց թափուր էր: Կը պատէր

Կիզիչ լուութիւնն համակ երկինքն ու դաշտերն:

Ց Խ Տ Մ Ա Հ Ո Ւ

Ա.

Ե՞րբ էր: Կարծես հարիս տարի է անցեր,

Երբեմ հիմա կը թուի կարծես: Առառ մ'էր

Ջըմոնային. կը կորէց սան օդը շունչն,

Ու միսիրուն կու տար կոկիծ մկմբզութ:

Կը յիշեմ: մայրս դէպ անկողնիկս վաղեց,

Զիս մաքրուց, սաււ. — Կեցիր. — ալ ուրիշ

Ոչինչն ու նէ մնկնեցաւ: Ես համուեցայ

Մեքնական շարժումներով, պատունան

Գացի՛ կարծես երագելով: Ինձ կը թուէր

Ամէն ինչ սեն երկնքին վրայ պաղպաջուն:

Սեւ՛ անցորդներն ու կառքը, սեւ եւ ձիերն

Որսոն իմ մօրս կը սպասէին զաւթին մէջ:

Դունային մօտ երեցայ թաթ մը ձեռքի

Սկզբուն միւրս լըսու անմոռունչ հեծութիւնը,

Ենոյոյ փակց, նըշան տըւաւ, ամէն ինչ մնչ

անհնացան ճամբուն երկանքին: Ինքնիրենս

Մըսածեցի՛ թէ լըմնցած է ուրիմ:

Ա՛ւ լըմնցած է. — Ես մացի պատունանն

Առանց մարի ու սրտի, կարծը ու մժողոյն՝

Փոփորիկէ ջարդուած հաւու մը նըման:

Բ.

Ոչ, շըլացի. շատ յիշատակ կար իմ մէջս.

Իր հնար շատ աղբեցայ, խիստ շատ խօսքի

Նոյն մըսածմանց վըրայ ըրինք իրարու.

Ինձի խիստ շատ նըմանեցաւ, և ի՞նչպէս

Պիսի կրնար կողուած այս հոգիէն՝

Երթալ այսուն անձանութին մէջ. խիստ շատ

Նետուն եղաւ՝ որ կարենար լըքէ զիս

Լիհանքի զըւարիթ կարաներուն, թափերուն

Երիտասարդ հասակին. հնմըս պէտք էր

Ապրիլ, կըրի հնետը, հմառուի ու մեռնիլ

Ճնորս միայն:

Գ.

իր մայրը հու է եկեր։
 Վերջիշեցինք ամէն անուշ մըտածում,
 Ալթնցուցինք յիշատակներ շատ փոքրիկ,
 Զնշին բաները քննեցինք, և ենեցինք
 Փրավխներու վրայ հին և հին տօներու,
 Հնեսը նորէն երկայն օրեր ապրեցայ,
 Օրեր նախկին ուսումներու պարոցին,
 Որ ունէր կարգ կարգ շարուած ժամբը տախտեր,
 Օդեր գիւղի, զւարիթ՝ ժապուն լիներու
 Բանտառաներու։ Եւ երազները ծննդեան։
 Այս, զանոնք կը յիշմ ես, կը տեղար
 Զիւն ժամէն գուրս, ուր լըսելու նետ էրնք
 Կէս գիշերին պատարացն. ափ ափի մէջ
 Սեղման ուժգին մնաք որդենինք՝ ակնապիշ
 Այս գիտէինք սեղան ուր փարբըն Յիուսու
 Մաղիկներուն կը ննչէր մէն, բաղցրութիւն
 Շնչապիսի։ Ու կ'երթայինք վեճերու
 Խորդուաւր լըսութեան մէջ գիշերին,
 Բւ կը սպասէր մնջին ծննդեան լուսենց ծառն
 Եւ ցանկալի խաղալիկներն եւ ընթիրին
 Կազմ ու պատրաստ մնեն սեղանին վրայ ներմակ։
 Ու մնցանք մնաք. կը տհոնէինք նոյն զէմքերն
 Այ միասին թղթատեղին նոյն զգքերն։
 Երբ իրիկան առօս կ'ինչնէր գիրեն վար,
 Զափուած քայլով կը զար անի, եւ ննձ հնես
 Կը խօսակցէր տաքուկ սրահն մէջ, եւ կամ
 Կտակի վրայ ձեռքը գիշերն կը տանիք,
 Թուաւանական մէկ խնդրու վրայ կը ծոռէր
 Համբերութեամբ եւ թիւերով կը լցնէր
 Թուզլթէր. բոլորը յիշուեցաւ։ Ես գրիթէ
 Կը տեսնէր զայն աշքերուն մէջ իր մօր։
 Գրասեղանին վրայ կը ծոռի նաեւ նէ,
 Խնչ շարժումով որ կը ծոռէր անիկա։
 Աշովմէ ճայնով նէ՝ ալ անոր կը նմանի,
 Ո՞ն, որփան նէ մէն միայնակ է, ինզն կին։
 Արդ աւելի կը հասկըսայ զիս թիւեւս,
 Ռւայն ատենէն աւելի զիս կը սիրէ։
 Արդ կը սկզմէ զիս կուրծքին, զիս կը զգուէ։
 Գիտք թէ ալ զինք մայր կանոնց մը չունի,
 Եւ ալ չունի անոր նըման իր կեանքին
 Մըխիթարանի մ՛ու նըպատակ... ու կը ծոէ
 Քաղցըր գըլուիը. կը թւիք թէ միշտ, միշտ
 Հնեսեւ այն ըստուերին, իր հըպուէն
 Ընկուսնուու. ուր որ անէն հնար մը մընաց՝
 Կը մօտենայ ու կ'ալոթէ։ Վախնալով
 Կը սեւեսի զիքերուն վրայ զորըս մնաք
 Կարդացինք օր մը միասին. ու թէ եւ
 Անոր շրթնէն քաղած առած մը յայտնեմ
 Իրին, ինծի կը նախանձի զիթէ նէ։

Եւ յետոյ ցաւը զայն բոլոր կը պրկէ,
 Ու սրտիս վրայ կ'իյնայ ողբով ու կոծով։

Գ.

Մընա բարով, ով զարուն Քաղցըր մուտքեր,
 Տժոյն ծովեր յափիւայի, Թաթք քարով.
 Կ'ելլէ արեւն հունձքերուն վրայ ոսկէզօծ
 Եւ կ'ամբոխ զզայարանիներն Արգէն իսկ
 Մաղկներն են գոտուը ծաղիկներն, ու զանոնք
 Մարգագետինց կ'արտասուէ։ Հանդարատիկ
 Ճառագայթները զոր անի կ'ողջունէր
 Անփուն ցայգէն կիրջ հիւանդի իր քաղցրիկ
 Ժբափտով, արդ հզօր ու բարկ՝ կը զառնան
 Այնիլու իր գերեզմանի վրայ վարդերն.
 Ո՞ն, մինչենք իմ սրտէ թափով կը խոժէ
 Գուրուն նորազոն բուռն ապակ մը եանփի,
 Եւ աշջուն մէջ կը բարձրանայ բոց մը՝ բոց
 Երիտասարդ հասակի, բոց մը սիրոյ,
 Դուն կը պակիս անչարժ խալուան թեւերով։
 Ո՞ն, ներէ ինձ, ներէ ինձ; Ինձ կը թւի
 Թէ շոպուեցաւ քնչէ ամէն ինչ՝ ամէն։
 Ո՞րքան խնամքներ սիրակաթ, ինչ զգուանքներ
 Որ կ'ենան իմ շորջըս, փորիկ ապերախտ,
 Գեզի էին։ Գեզի համար էր պահուած
 Մօրդդ սրտին մէջ սիրոյ զանձ մ'անուպան
 Եւ որ, աւազ, պիտի կորսուի ցիրեցունդ։
 Իմ քաղցրանոյց զոր բարեկամ, եղայր իմ,
 Քեզի կանչէ մեզ, մեզ կորզէ արցունիչն,
 Մոլորանիքն, անարգանքն որ կ'ըննեն
 Կեանիք տրիսուր. սէրէն՝ որ զայն կը գործէ
 Խիստ ցինալ, ով անձկալիդ իմ, կորզէ մոզ։

Տ Ա Պ Ա Ն Ա Գ Ի Բ

Ուզին զըծեց ինձ զիծն իր չինչ նայուածքին,
 Երգերս իրենց աղիւր իր սիրոս ունեցան։
 Գրիփն սկզսան յանց խօսքն հանեց կենդանի։
 Կը ծռէի մասուկ՝ զլիսկս յոդանքէկ
 Գրիերու վրայ սիրելի՝ ի՛ր անունին
 Միացնելով մօրըս անունն, եւ կու զար
 Գողորմ՝ հեզանազ այզն համբուրել իմ խոնէրս։
 Այզեր բիւր շուրջը քրմական զեղոյթին
 Կը հասկին փառքերու, բիւր ցաւագին
 Բարութիւններ՝ զորս կեղծիքի զինուորներն
 Համագեցն թուխով։ Զթնալ վիպական
 Կը պաշտէի իր շարժուածքին մէջ եւ զարն,
 Աւերիտասարդ տեսլականներն որ Անոր
 Սրտին կորով կը չնչէին եւ աշխայժ։
 Կը հնչէին ճայնին մէջ զիրզ զափիւններ

Դէպ անձանօթ կողիներ, նոր հաւասարի
Դէպ ի նըշանը խաչակիր նըւագներ։
Կը մէկի հոգին հոգույն ծնրադիր։
— Իմ թազաւոր — Եւ անիկա կը ճպտէր
Գանգուրներուն ուշըն ինծի։ — Գորտիւեա,
Թրգմ. Հ. Ա. Պաշտեաւ

ԱՇՈՒՆ ՂՈՒՆ ՑՈՎԱԱՆՆԵՍ

—

Ա. — ԱՇՈՒՆԸ

Հայ աշուռական գրականութեան պատմութեան մէջ անյայտ և անձանօթ մնացած աշուռներից մէկն է Պուլ Յովհաննէսը, որ ապրել և ստեղծագործել է 18-րդ դարի երկրորդ և 19-րդ դարի առաջին կիսում։

Հայ ժողովրդից կեանք առած, նրա մէջ մնացած ու մնած մի աշուու է եղել նա, որ ապրել է միշտ ժողովրդի մէջ և ժողովրդի համար։

Ժողովրդական երգեր յօրինող մի իդէալիստ-երգիչ է եղել նա, որ իր ամրող կեանքը նէրել է իր արևեստին, իր չօնցուրին և իր ժողովրդին։

Աշուռութիւնը եղել է նրա իդէալը, չօնցուրը՝ իր երգը, իր սիրան ու հոգին, իսկ ժողովրդը՝ իր կեանքը։ Այդ ժողովրդին էլ նա տւել է իր հոգու թթվացութերը, իր սրբի բարախումները, իր չօնցուրն ու մեղեդին։

Երգել է նա ժողովրդական, ուամիկ, պարզ, բայց արևեստով, Այդ երգերով նա խորապէս ազգել և ներգործել է իր ժամանակակից ժողովրդի հոգեկան աշխարհի վրայ և իր սազով փայլ և կենդանութիւն է տւել նրա խնչոյթներին, հանդէսներին տօնախմբութիւններին։

Մատաւրապէս մի ամրող դար ծառայել է նա աշուռական արևեստին, միշտ հաւատարիմ իր ընդգրկած զաղափարին, միշտ անձնառու իր պաշտամունքին։ Իր ամրող կեանքի ընթացքում նա իր չօնցուրի լարերով վաս է պահել ժողովրդի մէջ աշուռական երգն ու արևեստը։

Ես եղել է իր ժամանակաշրջանի հարազատ աշուռը և առանձին յարգանքի և գուրգուրանքի առարկայ է դարձել։

Իննըսուն տարիներից ի վեր նա գերեզման է իջել, լույլ յափտեան, սակայն ժամանակը և հանգամանքները չեն կարտառացել նրա անունն ու յիշառակը։ Այսօր նա կենդանի է և ապրում է ժողովրդի սրտում։ Ապրում է նա իր չնգուրով, իր սամկական պարզ բայց գովարիկ տաղերով։

Այս տաղերով նա ուշագրաւ մի էջ է գրաւում պարսկանայ աշուռական գրականութեան պատմութեան մէջ¹։

Բ. — ՆՐԱ ԿԵԱՆՔԸ

Պուլ Յովհաննէսի կեանքի մասին, տարարախտարար, շատ աղքատիկ կենսագրական ծանօթութիւններ ունինց։ Ենւել է նա մօտարարագիս 1740-ական թւականներին, մեռել է 1834 օգոստոս 16-ին և թագւել է նոր-Զուղայի հայոց գերեզմանասանը, ուր նրա հողակոյտի վրայ դրած է անպանոյց մի բար հետեւեալ պարզ մակագրութեամբ։

Այս է տապան
Առաքելի որդի
Ազուր Յովհաննէսին,
Որ հանգեա ի տէր
ի 1834ի 16 օգոստոսի։

Նոր-Զուղայիցի ծերունիների ասելով՝ Պուլ Յովհաննէսն անզրագէտ, բայց բանաստեղծական ձիբըով օժտուած աշուու է լինում և առանձին յարգանքի ու ուշագրութեան առարկայ դառնում իր միջավայրում։ Աշուռական շնորհը ստանալու իդէալ զցում է նրան «Մշու սուլթան Ս. Կարապետ»։ Պատմական այդ վանցում են «ստացել» իրենց աշուռական շնորհը մեր աշուռներից շատերը և սրբին նէլը ել մի բար գովասանական երգեր։ Ահա այդ երգերից անտիպ մի փշանեց։

1. Տւռ մեր յօդածը Գաչիրէք «Նոր Շարժում»-ի ժել, 1928, թի. 38-39, 40-41, 42-43.